

Գրաբարէ աշխարհաբարի անցած կորդ մը
բառերն ձայնական որոշ օրէնքով՝ Հնչման
և ողջագործեան մէջ փոքր փոփոխութիւն
կրած են. այս փոփոխութիւնն ս հնչման շուրջն
ըլլալով. հսկ ի նկատի առնուշ՝ աւելորդ Հե-
րուսու:

ՑԵՍՏԱԿԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԵտաքննիչ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Համարյակ կը զգանք հրապարակ համեմով լաշորդ Թիֆլացիութեան, զոր ստատօն ենք համամի ծովն գրած 1908 չուրու աթուակնան, զոր ստարագրութիւն մնն է եղբար մը Տայոց աթուակնին, զոր ստարագրութիւն ունց այժմ լուրջ է Մասունդիք թեղոյ, տախուն արդի առևտունութեան, չին անոնց, որ թիգանալապատ թեղոյն ու ներին գտնուած աներաւաց ամեն հանգամանք կը մասն մինն եւ թնդնի, ինչակա Տայոց աշխարհի շատ կողմերը: Խանինք, որ ամբողջ աշխարհը «ամենը» կ կունի յանձն եւ ամբողջաց, յախախութիւն մը կ լիշտապահ, յանուանէ հագի քանի մը մերը ու գեր յիշուն են, եւ սասոց մէն մասի տեղեն անած տախաւուն օգզուուած չեն: Արդյ քաղաքական հանգամանները կը ներին յանձնին եւ նետատօնիւ ամեն կողմերը, եւ նետատօնապատ նուերութեանց յախախելով պիտի Կարենանց հնագիտնեսէ ապագան նանշան շատ ասանած կամ հագի նանցուած տեղեն եւ ալոց ուղիղութեանց եւ սման ուղիղութեանց ատօն շատ քաղաք էր յանձն յօդու գործ գործ ճաճել լուսանկարութիւնը, որ պայտ անդաշեց օժանակ մնուած է արդի ամեն նետատօնապատ ուղիւթիւ: Շատ օգտակար քայլ աւելի դժուարն է աերթակաց գոյն վկանուր մասնակիւ յանակապատ յօրինեն: Վասպիտ այցելութեանց եւ սման ուղիղութեանց ատօն շատ քաղաք էր յանձն յօդու գործ գործ ճաճել լուսանկարութիւնը, որ պայտ անդաշեց օժանակ մնուած է արդի ամեն նետատօնապատ ուղիւթիւ: Մոխակիզ կը խոտանայ այցելիւ Եւ նկարագրել ըշակայ քաղաքիւ նույնեւնութեան: - Ուղիղութեանը պահուած է բառ առ քան, քան ու ուղիղ օգնութեան, պարագայ մոյր ուղիղութեան կամ ընկալու շուրջ միշու: Այս պարագայ մէջ տարիութեանը ամենա ծովագութիւնները: Մոխակիզ կը խոտանայ այցելիւ Եւ նկարագրել ըշակայ քաղաքիւ նույնեւնութեան: -

288 S. S.

Environ Biol Fish (2008)

Խօսք կրնայ միջբնել ուղիւհէ ի արդի ուղաւի
և եւը, ուր անշուշտ միւս նման բառերու ազգեցու-
թեան ներքեւ է ի տերափոխութիւն յառաջ
եկած բլաստ է Այս շըմանէ եւուն է ի հարգէ
որ սորուհէ գրիպանն ձեռէ յառաջ եկած է.
ուղաւի բառի մէջ ու կրնայ միայն աշխատաւաբարի

Չորրունուն երկու քու կէս ժամուան մէջ հասանք գետակին վրայէն, ու իջանք Առողիսակին. աջ կազմի զարկինք, մտանք ջուրն, երկու հոգի համար եցան, երեք ջորու վրա անցանք գծուարութեամբ և Նքին ամէնէն քիչ ժամանակն էր, եւ սակայն մարդկանց մէջ քէն վեր զարկաւ: Ողջանք անցանք դիմաց, ու քիչ մը նախաճաշչաղ կապուրուեցանք: Երեքակին ալ ամփերուն յաշթերով՝ զեեզ սաքցուց:

Ըստին ջորեատանն, ու զդակի գիմացն ի վեր գեմ առնեք ծմակին մէջ: Հու կը-
սուի օքբարալուուր (= ծրաբ) միայն աւ ե-
րակիներ մնացած են. մէկ հնան մը աւսանք
գաճով (= կիր) շնուած ողջ անարատ:
Հիսուն տարի յառաջ հոս կատարեալ շէն
էր: Արինչետ ազէն Երբոշեան զերպատանին
ձեռօք: Կակի քիչ իշ մը վար ամակոզմը կը
գտնուի: Ի հինգուն, որ նոյնպէս շամեան
զերպատանին ձեռօք շէն էր: Խոտը պէ-
կելին իրաւու հետ հակառակ իննալով՝ այս
անդայս կամուրջն այցեցն, որոն մէջ
բռութն (կամաք խարսխով) զեռ կանգուն
կը կենայ: Խնչեց ետեւ այս երկու տեղա ալ
աւերակ մնացին: Գառնակը մեր գործին:

Բաւական վեր կը լից էն ետեւ ջորես-
տանն ետ թողինք խոտառ աեղուամբ, ո-
և կանք մօտեցանք մաղարային, որ մեր նպա-
տակիւտն էր: Ես յս մաղարան քիչ մը ծա-
խօթ էր հնուց: մենք ու զեցինք այսօր լաւ
մը դիմել գայն:

Սորս կողմ ապառաժ ժայռ. քարի մէջն ի վեր վեր ելանք. միայն այլին առջևէն մէկ մուտք մը կայ, ան ալ զգուար եւ վտանգաւոր: Մ'եր առ աջնորդներէն երկուքն առաջ անցան, կատուի նաման վեր մաղթցին ժայռն ի վեր. հետուին երկար հաստ ձոպան մ'առած էին, նետեցին մեզ. մենք ալ ճանանէն բռնած բոջդղեռվ (=կազարով) կամաց կամաց վեր ելակիք. ասպա մէկան մեր ընկերցն: Երբ զրան պարապին մօտեցանք, ալ վախ չկար: Հանսապարհին վայս գաճով որմեր տեղ տեղ նշան կուտան, սափայն բորբոքվն աւերաս ած ու հուսան դարձած: Վրան արշինէն աւելիք բարձր վեր ելանք զուա ժայռ, ընդարձակ կապան: Շնորհին մինչեւ հոս 50 մետր բարձրութիւնն ունի իսկ մանղարայէն գար վեր 300 մետր կայ, նոյնքան ալ լցնութիւն, զուտ ապառաժ: Պարիսպը գաճով հաստատուն շի-

Նուած ու փատկած, գեռ երկու կանգուն
բարձրութիւն ունի ։ Երկու քոլպերէն ալ
հանգիստ ելանք պարապին զունի։ Ի՞նչ
հիսանալի տեսարան ներսը, զիտեր թէ մէկ
պարտ մ'է աւերակ։

Ե. Այլին թերանը Շողրիկի վրայ դեւ ի
Խոստքշիք գետակը կը նայի. մինչեւ հնագ
ժամ հեռու տեղի կը նշանաւ-
պէս : Հարթյատակ ու զղակի քափեցնք,
ըւսաւոր ու շատ պայծառ, այնքան կանո-
նաւոր, ոչ մէկ տեղ մը ներս մօսած կոմ
գուրս եղած է կարծես թէ դանական
կարտած է: Ռոպանը ձեռքերս չափեցնք
այրին և անիմին թրինին լցնութիւնը՝ 15
արշն, բարձրութիւնը՝ $21\frac{1}{2}$, արշն պար-
պու մէկսակ է: Առաջ զնացիք 35 արշն:
Հոս կիսուած է, այրի իրբեւ միջնապարհան:
Ա պար մասք մէկ արշնի չափ բնական քար է,
խակ վեր՝ կրախառն որմ եղած է մինչեւ
առեցն: Կրկու իղոմնէնէ ալ փոքր լուսա-
մուտներ թողուած են, մէկն իրեն բնական
քարի մէջն Ուշտեղին գուռ ունի, որուն
քովերէն երկու սիւներ՝ սպիտակ կարծր
քարի՝ բարձրացած են վարէն մինչեւ ձե-
ղունք կպած, մէկը ման անցած:

Նշովում մոմ լրցուցած էինք, ներս
մտանք. լցո քիչ կա՞ կորուածքին պատ-
ճառաւ: Հոս ալ բաւական ընդպահակ է,
բայց աւելակաց (= փլաստակաց) կյուտ մը:
Աշխաղ լը նշանացինք ծակ մը սաստիկ
մուռու: Ինկեններու ըստն՝ Ես գժողիքին բե-
րանն է: Դաշցին ու բազմահարու ածեան
նառոքեր բառանք էին պարագան մեղր ներս
մտաւ, զարցեց թէ՛ մեծ աեղ կայ, եկլք:
Աշխաղ մէջմէկ կու կու զերով ներս մտանք.
բերանն առերախիսերէն լցուած էր. նիրսն
աւելի ընդպահակ: Եսաջ գացինք քիչ մը
կու կու զած, բաւ ական առաջ զնացինք՝ մն-
չեւ որ եկանք տեղ մը դէմ առինք. մինակ
նեղ նեղ ծագեր քիչ մը մնացին: Հոս
նստանք, նշանպեցինք ազուէսի չետքեր,
որոնք նոյ աղքած էին: Եյ մատարային
յատակը փոշոտ էր, եւ անցայի կերպով
քիչ մը զարթիք ինչնանք. իրեւ արին լցո-
նութիւն ունի, մէկուէս ալ բարձրութիւն:
Առեքին ու երես կողքերը բոլոր բիւրեղ (crystal) զալմած, սպանդի նանան վար կա-
խուած, զիսես թէ վասներու կը վլէին.
քարով զարիկնը՝ կոստակցան, սպիտակ
փայտոն, մէրմէկ կառ առինք, երեսը բոլ-

րովին սեւցած, անշուշտ մթոթ թենէ: Ետք գարձանք, չափելով եկամք միջին մաղարան, դուրս երանք աշխարհք:

Կեզ արին երկայնութիւնը 24½ արշին է: Այլին մաղարան 14 արշին երկայնութիւն ունի, բարձրութիւնը 5 արշին, լայնութիւնը 10 արշին, որուն մեջ աւերակ սենեաններու քարտուկիր որմերը միայն կը մնան: Մասմէք մեծ մաղարան. Հոս ամրոց յատակ գաճ քսուած է: Ու երի ճականոն միջնորմին մօս յատակն ի վար քարի մեջ փորուած երկու համբոր կան ողջ անարատ: Ճաշուշտ մէկը ջոց համար կամ ամուսնուց անարատ:

Ճապանով վար կախուեցան. Երեք արշին խորութիւն ունին, հինգ արշին լցն. ներսը կըրածե՛ ամրողը քար, գաճով ասիրիած են եւ թերանները վեր գործած մէկը քիչ մը փոքր, նեղ բերանն ողջ անարատ. անշուշտ մէկը ջոց համար, մէկն ալ հայից: Մասմէք թերանը քիչ մը փակուած է:

Զեղունն ալ իրեն բնակն քառն է. Հոս երկու կողմանն ալ հինգ հինգ բնակարաններ կը տանուն ին, որնց քարտուկիր որմեջը փլատիկած կը մնան. մէշտեղէն սրահ կը մնայ: Իւրինին մօս աշակորմն այրուած քարեր կան. Հոս անշուշտ իլենց կերակուր և փեղը տեղն էր, անինաւքարեր ինկած: Զանակողմը մուտք մը կը գտնուի, բերնէն հինգ արշին վեր, մէկուկս արշին լցն ու երեք արշին ալ բագձր, յատակն երկու երեք աստիճան բագձր: Կերս մոտանք ու արձակ քալեցինք, եկանք գահավէժ տեղ մը դուրս ելանք, թերմին շխտութեամբ: Հոս ալ քարուկիր փոքր որմ մը կայ. Երկու կորսնէն ալ լցու ունի: Հոս երէններ կը բնակին ձմեռ ժամանակ, որնց կորտորներն ալ կը յայսնն: Մասմէք թերմէն հնապատը է ասոնց գլաւ. իսկ արջ ու զայլ ամեններն չեն կրնար մօսենաւ: Սոսր երկայնութիւնը 13 արշին չափեցինք. անշուշտ գործածուած է այս թշնամին լրտեսնելու ու անոր հետ նետելով կոռուելու:

Վմբողջ այրը ցամաք է, ջուր չէ հնար ընդունի: Թօն ժամանակ միայն իոնաւութիւն կանու: Գրան պարսպին հաստութիւնը մէկուկս արշին կայ, որուն քովն ի վար ներսի կողմէն մուտք կայ իջնալու, որմեր կերեւան զցդ զցդ, սակայն հողով ու քարով ծածկուած: Վնշուշտ մաղարացին մուտքը տակն էր, պարիսպը մեծ թերնէն կէսր զսյած ըլլալու կը, իսկ մնա-

ցան իրը լուսամուտ կը ծառայէք: Եւսն զութեամբ կըսն թէ ասոր մէջն մուտք մը մինչեւ գետը կիշնայ, անցայտ ջուր առնելու համար: Պարսպին երկու կողմն ալ շատ լուածէ է, պիգիլը մեծ գործ կայ, որոց մէջն կարել է յիշատակ մը դուրս ելի՛ այս անիսոս մաղարացին: Ըլլիին միջի բարձրութիւնը յատակին թերմին մօտ 15 արշին է, այնքան ալ լցն, կամարի նման առաջ կերթայ կանոնաւոր, միայն անդգաի կերպով բարձրութիւնն ու լայնութիւնն երթաղով կը պակի, մինչեւ միջնորմին մօտ 10 արշին կը մնայ բարձրութիւնը:

Մէկ ժամէն աւելի այրին մէջ մնացինք, ապա սկսանք պարսպէն գուրս ելի՛: Ըլլեգանախառն թեթեւ անձրեւ մ'այս ապառաժները թրչնից: «Քիչ մ'ալ վար եկանք, մտանք մողովը (= քարի մեջ նեղ տեղ)»: Հոս ճամբու վրայ քարի մեջ փորտուած երկու հատ պահականութ կը գտնուին. մէկ մարդ միայն կարող է կանգնու կենայ: այնքան ծածուէ են ու գարեն բնաւ մնի նշաբուիր: Վո՞չի անգամուն պէս կամաց կամաց իջանք վար առանց փորձանկիքի: Հոս ձորի մեջ տախտակի կտոր մը գտանք, այրին մէջն վար ինսած: Ներսը ընաւ կտոր մը փայտ չգտանք, միայն հողէ ամաններու կտորուանք, ձարկ է որ այս մաղարաս իրերւ մեծ թերդ մը գործածուած ըլլայ, որուն մէջ բնակած ըլլայ բնիկ աշխարհէնն մէկ իշխանն իր մարդիններով: Խռուակն մը ըլլացնեք գտնուել. կարել է նոյն հսկ հեթանու ժամանակը գործածուած ըլլայ: Պահանք այրին մէջ թթմի մը վրայ լիշտակ մը գոնցինք ու ապահով տեղ մը ծալեցնէք վար դիմնէ. 1908 լեպտուելիք 23 եկանք այցելեցինք ամաղարան՝ ես ձ. Մատթէոս Հածեն, Աթորք Ք. Ք. Ք. Ապասպաթեան, Պօրու Սահակն ան Հայքարձում Սահակիան եւ Հովհաննէս Գէորգեան: Վէկ սեղ մ'ալ պատի վրայ խոշըր խոշըր գուցինք:

Ըլլին տակն ի վար քիչ մը հեռու ըլլի վրայ հին առ երախներու կոյս մը կայ, բարձր որմեր, կամարներ կանգուն կը կենայ. ջրաղացքի մեծ քար մը կը գտնուի: Եսոր տակն է օրբարածուած: Ձարկ էր որ ժամանակին պահիսի յիշատակութիւններ ըլլային. քանի որ հօս դուրս է Աթերք եւ Աթինադիք: Ճորտի դէմն անցանք կէսր ժամ վար իջանք Լանդուարն հոսու: Աթնչաղութ զովհանէս գէորգեան:

պարհի վրայ՝ սկսանք ձուկ որսալ։ Փոքր ջուր մը կար գետէն բաժնուած։ մարդիկն ակէն կորած էին զայն։ ձկերը որդի վրայ մնալով, բաւակն որսացին։ Խս ալ մեծ կրակ մը ձգած էի, այն անմեղ կենացնիւրը գոռոխի վրայ ասապիշեց՝ համեղ ծաշ մը ըրինք, լսա լսազդի բեռներ ալ անպահաս վեր կանչնէին։ Ճամբ 11 էր եթեկցեան, ելանք գեղը գալու։

Չորրուր միտուն տարի յառաջ կատարեալ շնչ էր Խոտրջուոց կղոմնէն, ինչ պատիր, ինչ արտեր միակուած էին։ Քաղցին, կը բան, 50 եղ կը մորթէին, ուրախութիւն կընէին։ Հիմայ բոլոր անչէն են։ Գետափէն 30 առաւ հանուած էր մինչեւ լոնին, հիմայ հաս մ'ալ չկայ։ Չորրուն կէս ժամ վեր կը գտնուի ու կը հասմիք զ անայոն, այսիպէն։ Չոր կ աշանայ։ Քիւ մը վեր կը աւաննէք Մարմանդ, Մէջն Մարմանդ, Կածէնոց, Տանիլորդ, Ուշելուսուր, Պարիսին, Ը-Երշեանց լոնին, Յուշուրց, Չորիսոց, երկու ժամուան ճանապարհ, որոնց աւելիանինը միայն մնացած են։ Ժամը 2ին հասանք Գիտահ, այսինքն՝ “զիւղ Գիտակայ զօրավալորին”, որ անշուշտ ամուռ ժամանակ հոս բնակած ըլլալու է։ Եւյս գեղէն 10—15 ատար յառաջ Ասհական եղագար Յակոբը Յակոբ, Ատեֆան եւ Յովկաննէն երբեմն իրենց հօր մակնունը կը դորժածէին։ Ի լուստէան, երբեմն ալ հօրենուն անունը՝ Ասհակեան։ Իսկ թռանիրը “Ի հապակեան, բառը բոլորովին թողին, իրենց պապին անունը գործածեցին։ Եւանդութեամբ կը սնուն թէ իրենց ցեղին մէջ իշխան մը կացեր է վերջն ժամանակներու, գերեզմանն այս ինչ աեղն է, մարդ չգուրի։ Վսան տարի առաջ գերեզմանոցին մօտ տուն մը կը շնուրի, հիմբ կը փորեն, գերեզման կը բացուի, միակտուր կափարիչ վրան, հայերէն զրուածքը կը կարդան իշխան լիպարեան։ Խակըն կը դոցեն։ Եւ հիմայ փոքր իրմիթ մը շնուրած է վրան։ Եւյս թաղը կը կոչուի լուստէանց կամ լուստէինց, որուն զըսն բըսի վրայ բերդ մը կը գտնուի, որուն բարձր բարուկիր աւերակ պարապնիրը գեռ կանգուն կը կննան։ Արսնն թէ պար իշխանը մօտակայ (մարքերուն նեղութիւն ու տարու ու բունութիւն կընէր, որ մը բերդին զըսն կանչնած ժամանակ՝ զիմնցէն նետ մը կու այս իշխանը կը զարնէ զիմուն, իշխան իշխան վար

կընկնի կը մեռնի. անոր կինը ողը կընէ ու կըսէ։ “Նև կու տէլիր թաւուզ մավուզ, Խոշ թառուցն զինուզ զակուզ։” Ետա մեծ թերգերու հնութիւններ, կան Արշակուն, Տէրդագրահան, Տէրօրին, Հինչէ եւ իշխան իրկուքներուն մէջ մայր եկեղեցները գեռ կանգուն են, շատ հրաշ շնուր թիւնք ունին։ Հ. Մ. Ասծան



ԱՅԻ Ե Ի Ս Յ Ե Զ

1. 1907 եւ 1908 լ. օնս տնւած ՀԱՅԵՐԵՆ ԹԵՐԹԵՐԸ

Արախալի երեւցիթ մըն է, որ հայ լրագրութիւնը արագաքայլ կը յառաջադիմէ։ Այսուհետեւ լոկ Կովկասի եւ արտասահմանի հայ գաղղականութեանց թերթերուն չէ որ ամենաշուշան պարագաները, այլ աւելի Արեւմտեան չայ պիտի թերեն են որ մեր մատրոսթեան առարկա պիտի հանդիսանան։ Կաշկանդուած խօսք արդէն սկսու իւր շըջանն ընել ազան ամեն արտաքին կապկապնէլ։ սակայն չի բաւեր խօսքին աղատութիւնը, եթէ զայն վարուժաբերը կաշկանդուած են նախապաշտրման, ադիտութեան եւ նեղ կուսակցական գաղափարներու շըջանակներէ։ Լրագրական շարժումն անարգել կը յառաջնայ ողոյու մէջ եւ արդէն արձագանց սկսած է տալ գաւաներու մէջ եւս։ Անցեալ երկու տարիներու մէջ լրու այրենական կարգաւ յառաջ կը բերենք, յուսալով որ այս տարւան ընթացքին մէջ հայ լրագրութիւնը ոչ լոկ քանակով, այլ նաև որակով պիտի գերազանցէ անցեալ երկու տարիներու շըջանակները։

Եւշու իսու, անուամբ միայն ծանօթ է, Վանայ մէջ հրատարակուած։ Գաշնակցականաց գաղտնի հրատարակութիւնը (Խմբուատիպ)։

Եւշ Շարամաթերթ. սկսած 1907 Ապրիլ 20 Պոսթոն հրատարակուիլ Աերակազմեալ Հնչակեան կոսակցութեան ուղղութեամբ։ Թերթուն կը շարունակուի տակաւին։

Եւշու Օրաթերթ, լրու տեսան 1907 Յունիուր 23 Ազգասանորապը, շաբաթը երեք անգամ, կը շարունակուի Խմբ. Հրտ. Կ. Ափինեան։

Եւշ Շարամաթերթ, սկսած 1908, Մարտ 2 ի բացու աղբալ գեմօկրատ ուղղու-